

15ին իրիկունը մտանք Perim Coal Comp. ի վերաբերեալ «Շէյխ-էլ-Պարգուս» փոքր շուգնեալ որ զմեզ, քանի մը այստեղը վարձած մարդիկ եւ մեր բազմաբեռն աղիւ՛ր թէեւ չըջան ընկել, Զէյլայի եւ ՊուլՏարի վրայէն Պերպէրա պիտի տաներ:

Մարդ Արեւելքի մէջ ամեն բանէ յառաջ Տամբերու թիւն սորվելու է, որովհետեւ այս տեղուան նշանաբանն է «կամայ կամայ»: Այս պատճառաւ մեր փոխանակ երրորդ օրուան չորրորդ օրը Պերպէրա հասնելուն վրայ չէինք կրնար զարմնալ: Շուրջ բարեբախտաբար մեծ մասամբ հանգիստ էր, բայց նաւալուցքէն բուրջ գալը Տոտու թիւնն այնպէս անտանելի, որ երկուքնիս մը այս նշանաւոր նաւարկութեան վերջնալուան մտ ծովխտէ բռնուելու վրայ էինք, որ պարագային մեր միշտ Տարբա՛ծ փորթնակացի խոհարարին պատրաստած սարսափելի կերակուրներն ալ իրենց կողմանէ նպաստած են: Զէյլա ուր 16ին խարիսխ նետցնիք, գացնիք կէս ժամ հետու եղող Մորո եւ այց ելանք հոստեղուան Քօքս (Cox) կառավարչին, զոր դժբախտաբար ջերմէ բռնուած անկողնոյ մէջ գտանք: Սակայն եւ այնպէս շատ սիրով ընդունեցաւ զմեզ եւ անոր մանկամարդ անուանոցն միջամտութեամբը շատ հաճոյական եղաւ մեզի մեր այստեղուան ըրած կարճատեւ այցելութիւնը: Ինքը զմեզ պարտցուց, ցուցուց մեզի այն քանի մը կաւեայ խողբերն ու վունները, որոնցմէ բաղկացած է Զէյլա, ետքէն շուկան եւ յատուկ տեղ մը ուր երկրիս ներսերէն իրենց կարաւաններով եկող Սոմալիացիներն զէնքերին ցվերադարձ գետեղել պարտական են. — հետաքրքրական զինանոց մը լի ամէն տեսակ նիզակներով ու գանձանկերով:

Զէյլա՛ որ իր մուտքն արեւելոյ բուստի խութքերու պատճառաւ իրրեւ նաւահանգիստ նշանաւորութեան մ'անկարող է բարձրանալ, եւ իրեն. հանդիպակաց Գաղղիացոց Օպրէն շատ վար է, աւազուտ ցամաքայեղձիկ վրայ կեցած եւ երկու կողմանէ ծովէն շրջապատած է, որ տեղատուութեան միջոցին շատ հետու քաշուելով յերեւան կը հանէ միխրագոյն սկախառն յատակին անսահման տարածութիւնները, որոնց վրայ կոցարն ու խեցգետնիք կը թափառին: Դէպ ի հարաւակողմը տեսանելի է կարմրագորշ անապատ մը՝ հեռուանց երկայնաձիգ լեռնագօտներով շրջապատած, որոնք իրիկունները գեղեկիկ երկիքէն անըտտելով ուրոյն պատկեր մը կ'ընծայեն. — տխուր

ընկալվայր մը դալարագեղ Անգղիոյ մէջ զարգացած երիտասարդ տիկնոջ համար: Մեր իրիկուան դէմ շոգ ետաւն ըրած վերագարձը՝ ցամաք ելնելուն նման հեշտալի չէր, որովհետեւ տեղատուութիւնը սկսած էր արդէն, եւ նաւակն որ զմեզ շոգեկաւնն պիտի հասցընէր՝ Մորոէն 1000 քայլէ աւելի հեռու մտի կը սպասէր: Ամէն մեկերնիս աթոռ բազմած՝ չորս Սոմալիացիներէ խնսաւ ու փոստիօրածին այնքներու մէջէն տարուեցանք, որ արշաւանքը քիչ մնաց ահամայ լոգանքով պիտի վերջանար: Յաջորդ առտուն աղիամաղիք գետեղելէն հետեւ ժամը 10ին մտ խարիսխները վերցուցնիք, եւ իրիկունը ժամը 8ին գտանք զմեզ ՊուլՏարի առջև. ուր օժանդան մնացնիք: Այս քանի մը կաւեայ անէ բաղկացած ընկալվայրը նաւակայք մը շունէ, որ պատճառաւ միայն լաւ օդով կարելի է անոր երկրքին մտնեալ: Կ'ըսուի թէ մոսոն (monsoon) ցամաք ելնելն օրերով անկարելի կ'ընէ:

(Շարունակելի) Գ. Ա. Ա.



Յ Ո Ւ Լ Ի Ս

Ք Ր Ն Ի Մ Ը Ք Ո Ւ Լ Ի Ս

Մնացեալ 1894 թ. մտառը՝ եւ ճանապարհորդեցի գէպ ի կիսել, որչ համալսարանումը գտնուումէ կիսվել կենդանական դիւանատունը (Центральный Архивъ): Վերջինս բաղկացած է քանի մը ընդարձակ եւ գեղեցիկ դահլիճներով, ուր առանձին իննամբով պահուումեն Արեւմտեան-հարաւային Ռուսիայի հին դարուց մնացած անհուս եւ բազմահատոր գրուար յիշատակարաններ:

Յունիսի 4ին ճանապարհ ընկնելով Մոսկվայից, 6ին արդէն ժամանեցի կիսել. այդ օրը տան էր, եւ համալսարանը փակ. ուստի միայն հետեւեալ օրը նոյն համալսարանի հայ ուսուցչապետ Պ. Սողոմոն Եղիազարեանցի ուղեկցութեամբ զիմեցի դիւանատուն, ուր յարգելի հայրենակիցս ներկայացրեց ինձ պ. դիւանապետին: Պ. դիւանախն, — այսպէս է դիւանապետի ազգանունը, — իմանալով իմ գալստեան պատճառը, սիրով ու յօժարութեամբ ընդունեց ինձ, տարաւ մի առանձին սենեակ, ուր հրամայեց բերել ինձ համար ցանկացած հայերէն մատենա-

ները: Այստեղ եւ պարպեցայ Տինգ օր, Յունիսի 7ից մինչև 11ը, եւ այդ միջոցին կառուցացայ զննել միայն տասն հատոր մատենան, հարկաւոր քաղաւածք անելով նոցանից: Բայց յառաջ քան քաղաւածքներն մասին խօսելու, ի դէպ եմ համարում նկատել, որ ի մտոց ծանօթանալով յիշեալ մատենաների բովանդակութեանը, եւ համոզուեցայ, որ դոքա Հայոց դատաստանագրքեր են, ուր ժամանակագրական կարգաւ դասաւորուած են դատաստանական վճիռներ, որոշումներ, արձանագրութիւններ եւ այլն: Գրքերի թիւը հասնումէ մինչև երեսուն երկու եւ տեղափոխուած են կենդրոնական Գիւանատուն Կամենեց-Պոդօլսկ քաղաքից: Այս դատաստանագրքերը, որ բովանդակուած են իւրեանց մէջ յիշեալ քաղաքի ժ.Ճ. եւ Ժ.Է. դարերի Հայոց գործերը, բաւական մեծադիր են եւ բաղկացած են 200 մինչև 400 թերթերից: Խրաքանչիւր թերթի երկայնութիւնը հասնումէ մինչև 40 սանտիմետր. իսկ լայնութիւնը 25 սանտիմետր: Կան նաեւ այնպիսի մատենաներ, որոնք բաղկացած են 900 էջերից կամ 450 թերթից: Այն մատենաների մէջ արձանագրութիւնները գրուած են հայերէն, թաթարերէն եւ ինչերէն լեզուաւ, բայց Հայոց տաւերով, միայն յետին ժամանակների մատենաները գրուած են լեհաց լեզուաւ ու լատին գրերով ի սպառ արտաքերով Հայոց լեզուն ու տառերը:

Հայոց եւ թաթարաց լեզուների միանուագ գործածութիւնը յիշեալ դատաստանագրքերի էջերում կարօտ է քանի մի մեկնութեան: Յայտնի է մեր պատմութիւնից, որ 1239 թ. երբ Չարմա խանը խիստ պաշարուածից յետոյ առաւ Բագրատունեաց փարթեմ մայրաքաղաք Անին, բնակիչների մէկ մասն սրի ճարակ դարձրեց, իսկ միւս մասն քչեց գերի վարեց դէպի Օրդա գետի ափերը, ուր ի վաղուց հետէ ջրուած էին տակաւին Հայերը, վաճառականութեամբ ու արհեստերով զբաղուած: Կոր գաղթականները՝ կազմելով ամբողջ հայկական գնդեր, պարտաւոր էին՝ Ռուսաց իշխանների նման՝ ծառայել թաթարաց զօրքերի մէջ: Սակայն հաստատարիմ ծառայութիւնը թաթարները լաւ չէին գնահատում. նոցա նազադար հարստահարութիւնները, հալածանքը կրօնի դէմ եւ ծանր հարկերը բռնադատեցին Հայերին, հետեւեալ դարում, գաղտնի բանակցութիւններ սկսել ջենովացոց հետ, որոնք այդ ժամանակը մասամբ սիրապետուեցին Յաւ-

րիկեան թերակղզուն: Հայերը զինու զորութեամբ անցան Ռուսիայի հարաւային նահանգներով, ճանապարհէն անդադար ձակատելով թաթարների հրոսակներին եւ վերջապէս հասան Խրիմ, ուր XI դարուց զինի բնակուածին նոցա հայրենակիցները, գաղթած ի Հայոց եւ Բուլղարիայից, Կարճ միջոցում Հայերի թիւը բազմացաւ խրիմում, երկրից հարստացաւ շնորհիւ նորկեների ճարպիկ վաճառականութեան, հիմնուեցան նոր քաղաքներ, աւաններ, եկեղեցիք ու վանքեր, որոնց աւերակներն մինչև այժմ էլ վկայուան նոյն անցեալ փառաց եւ բարբառաճութեան մասին. (տես. պրօֆ. Բուռն:) Աւանդութիւնը ասումէ թէ, միայն Քէֆէլում (Քեոքոսիա) 30.000 Հայեր կային եւ թէ թերակղզին այդ պատճառաւ կոչուում էր ծովային Հայք (Armenia maritima) Ժ.Յ. դարու սկզբում թաթարները, նուաճելով թերակղզու մէկ մասին, պաշարեցին Քէֆէն, որոյ պաշտպանութիւնը յանձնուած էր Հայերին: Պաշարումն երկար տեւեց: Թաթարների բոլոր քանքը ու յանդուգն յարձակումները խորտակեցան Հայոց անընկճելի քաղութեան առաջ, որոց յիշորութեան մէջ տակաւին թարմ էին թաթարների երեսից կրած հալածանքները

Մնացեալ Հայերից մի ստուար բազմութիւն այտօնեց (Խրիմէն) դարձեալ զիմեց յօտարութիւն՝ գաղթելով գոյպի հարաւային Մոլդաւիա, Վլախիա, Պոդոլսկ, Գալիցիա, Լեհաստան, ուստի տարածուեցաւ Ռեզարիա, Իտալիա եւ այլուր: (Տես Կիրակոս Գանձ: Կառնամզին Պատմ. Ռուսաց գր. III գլ. VII: Բուռն: Պալասանեան Պատմ. Հայոց: Կ. Եղեանց Բունդի միութիւն: Բազմամէկ 1843 եւ այլն):

Տակաւին Գանիէլ Ռոմանովիչի եւ նորա որդու Լեւոն Գանիէլովիչի օրերում՝ XIII դ. Հայերը ապրուածին Գալիցիայում. (տես Գ. Խլովսկի): Իսկ երբ Գալիցիան XIV դարու առաջին կիսում միացաւ Լեհաստանի հետ, Կազնիիր III-ը, Լեհաց թագաւորը սկսաւ կոչել այնտեղ նոր գաղթական, ի թիւս որոց կային նաեւ Հայեր, սուաւ նոցա զանազան արտօնութիւններ զ. օ. ազատօրէն պարապի վաճառականութեամբ, որ Լեհաստանով, դատաստան տեսնել իւրեանց արէնքներով, շնորհեց կրօնի ազատ դաւանութիւնը: Այս ամենայն առաւելութիւններ ու արտօնութիւնները վեճ անկեան դարձան մի ուրբն ինքնավարական Հայոց համայնքի կազմակերպութեանը. (տես պր. Ի. Լինիշէնկոյի «Լեհաստանի եւ Արեւմտեան հարաւ-

ային Ռուսիայի Հայերը. իմ թարգմանու-
(թիւնը):

Վերջիշեալ կարճ պատմական տեսու-
թիւնից զժուար չէ գուշակել, թէ Հայերը
XIII. դարուց զինի, անհազար յարարերու-
թեանց մէջ լինելով թաժարներէ Տետ, ապրե-
լով նոցա կշտին նախ Վոլգայի ափերին, ապա
Խրիմում, շատ ընդելացած էին նոցա լեզուին
եւ իւրեանց մայրենի լեզուի շափ գործ էին ա-
ծուած այն առօրեայ կեանքում: Ահա այս է պատ-
ճառը, ըստ մեզ, որ Կամենեց-Պոդոլսկի Հայոց
առաջին իսկ մատեաններում ընթերցողը միա-
նուազ նկատուե՛ երկու լեզուի զուգընթաց
գործածութիւնը:

Աժժժ դառնանք մեր քաղաւաններին,
որոնք թէ՛ իւրեանց ներքին ու զուտ իրաւաբա-
նական թովանդակութեամբ եւ թէ լեզուի ու
ոճերի կողմից Փարոզ են ուսումնասիրութեան
առատ նիւթ մատակարարել բանասիրաց:

Քրտղաւան Ս.

Հայոց թվ. ՌԺ. Եւուկարի Ժղ: Եկա-
րան Եովանէսն Զաննոյն եւ տեր մտաւ Բե-
դրէին Տամար պր. Գուկարոյն որդուն, որ
մինչեւ գ. օրն Բեդրէն խնդրէ զմետախտանն կին
եւ զՊարվիրն այլ խնդրէ: Եւ յետ այնորիկ
զամենայն դատաւորացն զտիրան գտնու եւ խնդրէ
ղիւրեանք մինչեւ գ. օրն. բայց եթէ զայս պա-
տուէրն ի տեղն չառնէ մինչ գ. օրն, նա դար-
ձեալ Եովանէսն զԲեդրէն այնտեղ զնէ ուստի
որ եհան. այլ որիշ ձեզ չլինին պատճառ:

Քրտղաւան Բ.

Եկաւ Եովանէսն Եւրոշին ի ճարդոյ վո-
թին առջեւն եւ կէլ (գանդատ) արաւ Գրիբային
վրայ, եթէ պարտի Եովանէսին փեսին Այիզ-
պէլայն որչափ եւ է, ուստի զարիս (Зарисб)
տվըր է Գրիբայն իւր վրայ: Եւ Գրիբայն ասաց,
եթէ պարտեմ նմա. բայց այդչափ ոչ յու՛նիմ,
որ զամէն վճատեմ. եւ երբ Ժք. սոմ եւ ե-
տուր վոյթին եւ դատաւորացն ձեռն. եւ վոյթն
առին եղին ի մէջ սնդուկին, մինչեւ որ Այիզ-
պէլն կայ:

Քրտղաւան Գ.

Հայոց թվ. ՌԺ. (1567 Թ.) Այրիւ
ամաց Ժք. որ երկուշարթի ի թագաւորութեան
Ջիկմուզը Ակուստոսի Տաւաար դատաւորքն
Ժողովուրդքն խնդրեցին զպր. Կուրեղն, որ ի
Թագաւորն երթայ վասն ամենայն ժողովուրդեանն
եւ դատաստանին Տամար. զոր եւ իսկ գնաց եւ
ետուն ի ձեռն նորա Ժք. բրիվիւնայ ընդ ամէնն

եւ ա. սղաղուդ, զոր ի Թագաւորէն Տանել.
զայսչափ բրիվիւնան ետուն ի ձեռն նորա, որ
գնաց. զոր Տէր Աստուած օգնական նմայ ի յոմ
բանիցն:

Եւ յորժամ եղաւ այս, որ զպր. Կուրեղն
մեծաւ աղչանաք խնդրեցին մի անգամ եւ եր-
կու, այլ եւ երեք անգամ այլ. նախ վոյթն
Հարպետ եւ Տաւաար դատաւորքն եւ ամենայն
Ժողովուրդն, որ երթայ ի Թագաւորն վասն Ժո-
ղովուրդեան եւ վասն դատաստանին Տամար. ուր
եւ խնդրեցն նոցա կատարեց եւ յանձն էտա,
որ երթայ այս գլուխ ժողովքին, զոր Թագաւորն
արել է ի Բեթթրգովն: Բայց պր. Կուրեղն շատ
բան յու՛նէր Տորալոյ, որպէս բանչապր մարդոց
սահմանքն է. եւ դատաւորքն եւ ժողովուրդն
ամենայն իւրեանց յօժար կամաւ զԿուրեղին
զայրանքն առին իւրեանց անձն, որ նորա ա-
պրանքն իւրեանց ձեռօքս ի գլուխ Տաւաման որ
է եճճ. Փրորին Տրօշ պակաս եւ Տաւացին նմայ
Փռանգի սպիտակս վ. վտ. զիՖիլին (՞) Փռանգի
թիւ է լ-ական Տրօշ զամէն Փիլին. Տամրիւով:

Եւ զայսչափ սուճան (գումար փող) ետուր
պր. Կուրեղն ի ձեռն դատաւորացն նախ Հար-
պետ վոյթին եւ Դաւաուկին եւ Թորոսին եւ
Խաչըրին, Զանուին, բան Զափիլիկին, Եօրպէլին
որ եւ Միխայիլին, Եկախոյին: Զայս շափ սուճան
պիտի որ վերագոյն գրեալ ոմայն վճարեն ի վե-
րագոյն ժամանակն եւ Սարգիս մանտ աւագն
այլ գրուեցաւ:

Եւ երբ զրին ի ձանապարհին զԿուրեղն,
որ գնաց (ԱՍ) անուան վրայ ի Թագաւորն եւ
ետուն եւ վասն խարձլութի Տամար ճ Փրորին եւ
ճե. Փրորին այլ ետուն յատուկ վասն ընկերաց
Տամար, որ բաժանեն, ու՛մ որ պիտոյ է եւ գ
խալն այլ: Երբ եկաւ Կուրեղ վոյթն ի Թագաւ-
որէն նա ամենայն բանին Տեսեպն ետուր ստա-
նեացն եւ ժողովուրդեանն, որպէս օրէնն էր եւ
սահմանքն եւ զ Փիլին. սպին էր, զոր մնացել
էր ի այդ ստակէն, որչափ տվըր էին եւ զրին ի
սնդուկս եւ այդ զ Փրորիէն ի . . . ետուն եպիս-
կոպոսին, երբ յերուսաղէմ գնաց: Հարպետ
վոյթն եւ իւր դատաւորքն ի այն ստակէն, զոր
Կուրեղ յետ բերել էր զ Փիլ. այլ ետուն կգ.
Փիլ. Կուրեղին վասն այդ սուճային սահամ, զոր
ստանուտերացն վրայ տվըր էր:

Քրտղաւան Դ.

Ժողովեցան դատաւորքն նախ Եւրպոյ
վոյթն ընդ նմա պր. ՀրեՏօրն, պր. Գուկարպէյ,
Մեղգոյ, Սագախոր Գամալաճի, Սարգիս Զաննոյ

Հասու վանս որորմած հոգուն Պեննէի Գրիգորուս ստացուածոց համար եւ նորայ որբերուն համար եւ նորա կողակցուն համար. եւ Կնացին ի նորա տունն եւ նայեցին զամենայն ինչ մի ըստ միոյն՝ սակեղէն եւ արծաթեղէն եւ ծանեան, եթէ ում է ամենայն ինչ եւ ինչ կայ: Եւ ի վերայ այս բանին խորհորդ առին եւ քննութեամբ այրպէս հաստատեցին ի մէջ կնոջ եւ ի մէջ զաւակաց որորմած հոգուն: Կսա՛հ հաստատեցին ի մէջ զաւակաց այսպէս. որ երեսն ի այդ տանէն եւ ի բաց կենան իւրեանց մորուստն եւ մինչեւ լինի նոցայ կատարեալ դատաստան: Եւ տան ի որորմած հոգուն ստացուածոց սոց պաշար, որ առանձին իւրեանց խարճ առնեն: Կոյնպէս եւ կկին որորմած հոգուն մնացուցին ի մէջ տան, որ կկնայ մինչեւ ի ժամանակն դատաստանին, որչափ նոցայ չափեցին եւ նոյնպէս կնոջ ետուն զկերակրոց պաշարն: Եւ չափեցին նոցայ ժամանակ մինչեւ եօթն շաբաթ եւ լինի նոցայ դատաստան Սուրբ խաչէն յետ երկուսում չորեքշաբթի: Եւ ի այս եօթն շաբթուն պաշարն ետուն սոցն ի Ֆիլ. եւ կնոջն է, Ֆիլ:

Եկա Սարգիս Դամիշաճի եւ Տնական եւ այսպէս խոստացաւ Տնականն, որ մինչեւ ի Սուրբ խաչն զայն իւրդին (կարուածք) զադանն դարձնէ Դամիշաճի Սարգիսն այն իւրդին վերայէն, որ գնեցին ի նմանէ. գրեցո Քով. Հայոց Որ. (1559 թ.) Ա. գոտոսի է. ին:

Ֆադուստ Գ.

Հայոց Քով. Որ. (1559 թ.) եւ Օգոստոսի է. օրն բլթի. եղև պայտ բան. ի ժամանակն Եւրոպայ վոյթին եւ իւր գաղտաւորացն՝ ծեր Բառնաշքոյն եւ միւս Բոմաշքոն, Մեյլոյն, Սարգիս Դամիշաճու, Կիրեղին, Հարպետին, Հատուին եկա Անա Խաղունն, որ կոչի Յեօլպէին Միխիթարին որդուն կողակցին. եւ երբ զիւր կտակն, որ գրել էր իւր յօժար կաման. եւ զնմ ինչք իւր երկու թոռնին էր գրել՝ Միխնոյն եւ Յակովբին: Եւ ի կտակին մէջն գրել էր զիւր եկամտան՝ այս վերածոյն գրեալ թոռներուն: Եւ այդ եկամտան իւր հարսին գրուին էր Աղեգբոն: Եւ իւր հարսին այլ բ. ապրճան գրել էր, որ նմա հասուցեր: Եւ ի վրայ այս բանին կոչեցին (հարսն) եւ հրամանք արին, որ զեկամտան բերէ եւ դնէ առաջի գաղտաւորացն: Իսկ նայ սասց՝ եթէ ինձի երկու

ապրճան գրել է. թ՛ղ զինն ինձի տայ եւ զիւրն առնու: Ետ այսորիկ Անա Խաղուն երբ զայդ երկու ապրճանն տանուարացն առաջի եւ տանուտէրն իւրեանց ձեռնախ հասուցին Անա Խաղունին հարսին՝ Աղեգբոն եւ զեկամտան առն ի նմանէ: Եւ դարձեալ ետուն նմա, որ հապտի մինչեւ ի քնի Սուրբ ծնունդն: Եւ ծննդեան կրկին այլ պի բերէ եւ տայ ի ձեռն տանուարացն անպատճառ: Եւ զեկամտան համրեցին եւ էր իւր. քօշառան հապերուն. ° եւ է կշուով իւր մնեալ:

Ֆադուստ Գ.

Եկա Ֆրանգ Փագիտային որդին՝ Եագուպն Խալազպէն ի Եւրոպո վոյթին առաջեւ եւ իւր դատաւորացն նախ՝ պր, Հրեհորին, Դուկապլէյն, Սարգիս Դամիշաճու, Կիրեղին, Գրիգորին, Հարպետին: Եւ կէլ առա Յովաննէս Չախնոյն որդուն վրայ. եթէ պարտի ինձի ուրճիլ (1228) մաճրի Ֆիլ. ամեն Ֆլորի Լական նեմեց հյուս: Եւ իւրեանց մէջն զարիս առել են եւ ամենայն ինչ մէջ զարիսն գրել են: Եւ Յովաննէս քաղաքս (այսինքն քաննեց-Պողոսով) ոչ էր ի ժամանակին. եւ յետ այնորիկ այս վերագոյն գրեալ Եագուպն Փագիտային որդին սկսա Յովաննէսն զայս սուման նաղտ սպիտակով տաի առնելոյ (այսինքն գաղտաստանի միջնորդութեամբ պահանջել), որ նաղտ սպիտակ վիճարէ նմայ. վասն զի ժամանակն անցել էր: Եւ Յովաննէսն սկսա ստել, եթէ ես զամենայն վիճարն նմայ կուրբերէի, որպէս նմայ խոստացել է եւ գրուել է ի մէջ զարիսին. բայց՝ որպէս ձեր հրամանոցն յայտնի է, որ եկայ ի լուցքան եւ ընդ հզօր ձեռամբն այրգելական արարին զամենայն սպորանքս եւ վասն այն պատճառաւ յուշ եկայ եւ չի հասայ ի ժամանակն եւ ամենայն ինչ իմ անդ է: Բայց կամիմ նմայ յայժմ վիճարելոյ. վասն զի առանց այդ խուճէն յունիմ այլ ազգ խուճաճ որպէս գիշ՝ եւ տեղին. °. Թէ կամի առնուլ պատրաստ եմ՝ վիճար առնուլ նմայ: Եւ այս Եագուպն չի կամեցաւ զայն խուճան առնուլ, զոր Յովաննէս կուտայր նմա: Եւ յետոյ վոյթին եւ գաղտաւորքն սանն, Յովաննէս որ նախ՝ երգվոյն, որպէս նաշտ ստակ եւ կամ սակի արծաթ չյուճի. որ սպիտակի մօտիկ լինի եւ ապա զայն խուճաճն վիճարէ, զոր յունի: Ետ այսորիկ այս վերագոյն գրեալ Եագուպս չի կամեցաւ, որ զնորայն երգում լսէ եւ ոչ զայն խուճան առնուլ, զոր Յովաննէսն կուտայր նմա: Եւ ինքորեց ի վոյթին

1 Կանոնք Գաղտաթ Թանգարին զորդը պիտի լինի. ըստ իս: իս. 6:

եւ դատաւորացն, որ զայս բանս գրին ի տափ-
դարն որպէս դատաստանն եղաւ. եւ յետ գրե-
լոյն՝ ի տափդարէն մինութայ (գուցէ ապահովա-
գիր է՛) տան նայ: Եւ յօրժամ այս դատաս-
տան եղեւ այս վերագոյն գրեալ վըյթին եւ
դատաւորացն Տետ մետեղ էին պաղտեկան մար-
գիկ, որս էր ԱբրտՏամ Սեղովէն, եւ Սընան
տամիկ ստամբուցի Հաճի Քափաբէ: Եւ Յովան-
նէան վկայ կայցոյց ուցալ զամ, որպէս կամէր
վիճարելոյ այս անուն խումշով, որպէս վերա-
գոյն գրել եմք: Եւ Եագուտն չի կամցաւ առ-
նուլ:

Մոսկուս, Մայիսի 9իւ 1895 թ.:

Եւ ՅՈՎՀԱՆՆԻՍԵՆՍԵՆ:



Յ Ն Ա Ս Օ Ս Ա Կ Ա Ն

ՔՐԻՍՏՈՒՅՑ ԲՈՒՐՔԵ ՌԻ ՍՈՎՈՐՈՅԹՔԷ

ԻՌւպէտ եւ Քորէացիք Հին աշխարհին
անկէն քաղաքակրթ ազգաց դատուն կը պատ-
կանին, եւ անոնց գոյութիւնն արեւելեան մա-
տենագրաց՝ տաներորդ, իսկ արաբականաց՝
արդէն իսկ եօթներորդ դարուն մէջ ծանօթ էր,
սակայն եւ այնպէս չունինք անոնց վրայ այնչափ
ծանօթութիւն, որչափ Ասիոյ ուրիշ պետու-
թեանց վրայ: Ասոր երկու պատճառ կայ. նախ՝
որ երկրին մուտքն օտարաց ազիւ փակուած է,
եւ երկրորդ՝ որ Տայրեկներէն Տետանալ շատ
սակաւազէպ բացատութիւն է առ Քորէացիս:
1632էն ի վեր կաթողիկեայ առաքելք չեն
զագրիր Քորէացիներն ի ծածուկ քրիստոնէական
Տաւաղի դարձնելով, բայց այս խաւարամիտ
ժողովուրդն Տաւաղակ է ոչ միայն քրիստոնէ-
ական Տաւաղոյ, այլ նաեւ եւրոպացոց քա-
ղաքականութեանն եւ իրենց Տետ առեւտրական
յարաբերութեանց: Յապացոյց սասոր բերելը ի
վկայութիւն Հիւսիսային Ամերիկացի Շուֆէլդ
նաւագետին պատահածը: Երբ այս Տաւաղաւոր
նաւավարն յամին 1871 Քորէական տերութեան
Տետ առեւտրական դաշինք դնելու վախճանաւ
իւր մարտանաւերովը Հան գետէն դէպ ի վեր
կը նաւէր, անոնցմէ այսպիսի գողող պատաս-
խան մ'ըղուռնեցաւ. « Քորէա իւր չորերջաղաբ-

ամեայ սեպհական քաղաքակրթութեան ու
առեւտրական վաճառականութեանը վրայ լիովին
գործ է, եւ ուրիշներու Տետ առեւտրութի մէջ
մտնել չ'ուզեր:» Ասիկէ զատ, թէեւ 1786ին եւ
յետոյ դարձեալ 1835ին գաղղիացի առաքելք
երկրին յայց ելան, սակայն՝ կը պատմուի թէ
ասոնցմէ ոչ դք Եւրոպա դարձաւ:

Երկրին ներքին ընտանեկան կենաց նկատ-
մամբ առաջին ստորգ տեղեկութիւն մը 1882էն
վերջը Տասած է արեւմուտք. այսինքն՝ ի-Հուսկ
(= բարեխրա) թագաւորն Պոյոս Մեօլլեն-
տորֆի խորհրդատուի պատիւն ընծայեց, որուն
ազգեցութեամբը Ճափոնական Թորայիո Տամա-
լարանին Տը. կոթէլէ ուսուցչապետին Տրաման
տրուեցաւ: Տանք գանձուաւ նպատակաւ երկրին
զանազան տեղերը պեղումներ ընելու: Ասիկէ զատ
Քորէա բազմաթիւ պատաններ ուղարկեց
վերջիշեալ Ճափոնական Տամալարանը, որուն
Վ. Ե. Գրիֆֆիս ուսուցչապետն իւր ընդարձակ
մատենին՝ մէջ Քորէացոց ներքին ընտանեկան
կենաց նկատմամբ այլեւայլ տեղեկութիւններ
ամփոփելով՝ զետեղած է: Նմանապէս Die ka-
tholischen Missionen (1894, թ. 10.) եւ Alte
und neue Welt (1894, թ. 2.) օրագիրները
Քորէացոց վրայ ընտիր ու Տիմանական Տատուած-
ներ Տրատարական են, որոնցմէ շատ օգտուած
է առաջիկայ յօդուածս:

Քորէացոց իւր-իւրէն, տեղացոց լեզուաւ.
20-սեն՝² կոչուած, աստիճանաբար 10,000 ոտք
բարձրացող Շան-վան լեռներով՝³ բաժնուած է
ցամաք երկրէն եւ ունի 10,519.000 բնակիչ
ըստ Ատ. Լոնէի⁴, գրեթէ մէկուկես միլիոն
սնով⁵: Եւրոպացի ցեղաբանք Քորէացոց ծագ-
ման նկատմամբ այլեւայլ կարծիք ունեցած են.
Ոմանք կը Տաստատեն թէ ասոնք այլ Ճափոնա-
ցոց պէս մանձուրեան (թամթար) Ֆոյ-յոսս ազ-
գատօձմէն կը սերին, որ իւր Տայրեկներէն յա-
րեւելք գաղղիեց. իսկ այլք այս կարծիքն ունին
թէ ասիական որպիսի եւ իցէ ցեղերու խառնուրդ՝
իրբււ ինչնուրոյն ժողովուրդ Տամարելու է:
Բրիտանական վաճառականութեան տեղեկա-
գրաց Տամմանտ՝ երկիրն Տարուսա չէ, բայց եւ

¹ Corea; the Hermit Nation. — Nevyork; Scribens
Sons; 1880.

² Երկիր խաղաղութեան:

³ Յուստեան միւնեստրատի իրերը:

⁴ Atlas des Missions . . . Lille 1890.

⁵ Քորէացիք ֆիզիքոսներ կը նմանին Ճափոնացոց,
բայց իրենց բարձրն ու ամբողջութեամբը արեւի ճեմաց կը
մտնեն: Անպիսի թեու մ'ունին, որ ճեմաց լեզուին ա-
մենէն չի նմանիր, եւ իւր բազմամանկ ձեւովն աւել Ճա-
փոնեկէի գրոյշն ունի: 27 նշանայիր ունի:

¹ Minuta = բովակ, փոխարեւութեամբ (գրութեան)
կարճ ստուերագիր, նախագիծ. Հոս Տամաուս պատմէն
ԽՊԲ.